

ՀԱՅԵՐԵՐ Ի ՀԱՊՈՒՏՈՅԱՆ



Յունուար 20ին Նթովպիոյ կաթողիկոս ա. մննապատիւ հայր Ապունէ Պրատոր ձիպուծի հասաւ . տաս օր յետոյ չըլլապատեալ երեսունի չափ ու խառնակներով Մուգ մէկնկեցաւ :

Սրբազան հայրը ազգով խփտի է . իրեն կը- րօնական եպիսկոպոսութեան աստիճանն ունի, իսկ Նթովպիոյ մէջ կաթողիկոսութեան պաշ- տան կ'ը կատարէ, որովհետեւ հոն կրօնական լիազօր եւ ամենարարձք ներկայացուցիչն է : Եզրպատս մեկնեցաւ խփտինքու կաթողիկոս սրբազան հայրը առջեւելու . անկից օւստի պիտ- րի երթից Նրուսայիմ եւ պիտի վերադառնայ իր կաթողիկոսութեան աթոռն Ապտիւ-Ապա- պա , Նթովպիոյ մայրաքաղաքը :

Յուն. 28ի կիրակին , սրբազան հայրը քա- ղաքիս յունական մատուռին մէջ սուրբ պա- տարագը ունկընդդեց , ունչ չորս դաւանանքի բարեպաշտներ , հայ , յուն , հայգէշ եւ խփտի շերմեանոգ կ'աղօթէին :

Պատարագէն յետոյ սրբազան հայրը հետի- րան ուղեւորեցաւ իր օթեւանը , չըջապատեալ հապէ է եւ խփտի տիրացուներով , որոնք խաչ ու դաւազան ի ձեռին , ճերմակ ու կար- միր չապիկներու մէջ փաթթուած , վարդ կու- տային քաղաքիս նշանաւոր փողոցներուն , երբ կ'անցնէին Մհենիթի հրապարակին Մարտէշի փողոցը , որ կը տանէր զիրենց Շէջիւրի պա- լատը Ականատեսներու քաղմութիւնը մեծ էր : Տեղացի բնիկներէն ուշ մնացողները շնչապատ կը վազէին տեսնելու համար այս նորութիւնը : Հապէշները ցնծութեան մէջ էին . խփտիները , փառքէնգիւնովցած , խանդավառութիւններն չափ չունէր :

Հայերն ալ անտարբեր չէին այս հանդէսին . աչքի կը զարմէր տեղւոյս հին հարուստներէն երեսելի Հայ մը , որ խոնարհաբար սրբազան հօր քայլերուն կը հետեւէր , սակայն ոչ նուազ խանդաղատանօք քան ու եւ իցէ խփտի , աչքե- րը չուրջը կը պտտցնէր շարունակ՝ իր վրայ ուշադրութիւն հրաժրելով :

Կրօնքու ու կղերը շատ մեծ տեղ ունին Հա- պէշիստանի մէջ անոնց բարիկամները կրնան ամէն կերպով օգտուիլ . ուստի մեր երեսելի պարոնք գործունէայ մարդ էր , կ'ուզէր որ Հապէշները զինքը տեսնէին այդ ճամբան , սակայն այդ միայն չէր բաւեր , պէտք էր հե- տեւէր մինչեւ պանդիլը , հոն ներսը , ուր ինքը գիտօք թէ ինչ տեսակ կրնային շանչի ձրորթ յերթուել համակրանքներն ու բարեխօսու-

թիւնը , պաշտպանելու համար իր մահամբձ մանրամասնապէս շահեր :

Այս այն Հօան է որ Յովհաննէս թագա- ւորի օրով Նթովպիս հաստատուած ու անոր նորններուն արժանացած է , երբ Հապէշները Հայոց անուրը հետեւէ կը լսէին ու մեծ սէր եւ համակրանք ունէին զկ'պ ի այդ հետաւոր կրօնակից եղբայրները , երբ Յոյնը , Հրէան եւ Եզրպատացին զիս զրեթէ անմանօթ ու աստի- էին այդ ժողովրդին , երբ մյակ տարրը Հայն էր որ այդ երկրի շարաբար թիւնները կը կա- աէր արտաքին աշխարհի հետ :

Այս այն ժամանակն է Հայն է , երբ լուսա- նոցի թատաւորը հայաստանութեան տեսչէն զի- նովցած , հայ արհեստաւորն ու վաճառականը կը քաշակներ , հայազգթականութիւնը հոն շատցնելու կը ջանար , եւ իր տիրապետան հողին մակերեւոյթը քաղմութիւնը Հայերով ժաղ- կեցնելու հանդերձն ունենալ կը ցանկար երբ վերջապէս երկրին հողերոսական իշխանու- թիւնը հայ կղերին յանձնել կը փափաքէր եւ ատոր համար նրուսայիմ մեր պատրիարքաւ- րանիս հետ բանակցութիւններ կը կատարէր :

Թէ ինչպէ՞ս կատարուեցան այդ բանակցու- թիւնները մեր կղերին հետ ու անստղծ մնա- ցին , թէ ինչպէ՞ս ընդունելու թիւնը կը ցանէին հապէշ խառնարները մեր Ս. Յակոբոս վան- քին միջազաններէն , թէ ինչպէ՞ս Հապէշները վերջ ի վերջոյ առանձին եկեղեցի մը շինելու պէտքը զգացին եւ այսօր թէ՛ հոն թէ՛ հոս արթնատուած կը ցանենք զիրենք Հայերէն եւ օրթնատուութեան մտեցած , — ասոնց մասն- րամասն քաջատրութիւնները կը թողուս ա- ւելի զիտցողներու . ես կը բաւականանամ միայն մէկ քանի տեղեկութիւններ տալ Հա- պէշիստան հաստատուած ժամանակակից Հա- յերուն վրայ , թէ ի՞նչ գիտ խաղացին այդ պատմական հանգամանքներուն մէջ :

Անոնց զիւր աննչան չէ եղաւ ասալին գործերնին եղած է նախ իրենց ներկայու- թեամբ յուսաբար ընել Հապէշները զկ'պ ի հայ ազգն անոնց ունեցած համակրանքը ջնջելով :

Ներկորդ աշխատած են կարեի եղածին չափ այդ երկիրը մութ պատեւ իրենց ազգակից- ներուն աչքին , նկարարած են զայն՝ վայա- րինի , տաք , վատառողջ մէկ խօսքով կատարեալ դժոխք , որպէս զի միայն իրենք օգտուէ- ին այդ երկրին , կարելի եղածին չափ արգել- անդիտացած են հայ անհատներու հոն համան- լուն . չակ պ ստատուած Նթովպիս հանդիպող- ները շարաշար աշխատացուցած են իրնց հաչ- ուոյն , օգտակելով անոնց թշուառութե- նէն . հողով կանան գերբններու պէս , ստանց վար- ձաարելու , եւ հազարումէկ դժուարով թիւններ :

յարուցած են ինքնօգնութեամբ այլատեղով սպազայ շինելու մտազրուութիւն ունեցողներուն:

Հայ կղերքին Եթովպիա հաստատուելը վնասակար նկատած են, մտածելով թէ մի գուռէ ատիկա գաղթային հոսանք մը բանար Հայոց համար զգեցիկ այս երկիրը եւ հայ արհեստաւորները ու վաճառականները հոն գալով իրենց հասցը խլելին. ուստի պէտք էր այդ հոսանքը արգելել. իսկ կաթողիկոսը հայ ըլլար թէ յոյն, խփտի թէ հրեայ, այդ իրենց համար միեւնոյն էր, քանի որ գիտէին գլուխ ծակ, գեանահաւասար ստորինք կեամբ ոտք ձեռք պագել ու շահերին պաշտպանել, ինչպէս ատոր կենդանի օրինակը կը ներկայացնէր անցեալ կիրակի մի րտեաած Մարտիկեան փողոցի զերասանը:

Հասկէչիտանի վաճառականութիւնը կը հասնի տարեկան տասը միլիոն ֆրանքի, եւ կ'արտադրէ փղոսկր, խահուէ, ոսկի, մեղրամատ, կաշի, սիվիթ, եււ. իրրեւ ներմուծում ունի կտաւ, մետաքսեղէն, գէնք, աղ, եւ տան ներքին պիտոյքներ որ դեռ նոր կը զարգանան:

Դեռ քսան տարի առաջ Հայերն էին այս արտադրութիւններն արտադրին աշխարհի արհեստանոցներուն հետ փորձող գլխաւոր միջնորդները. իսկ այդ ամբ մը Հայերը չէին կրնար հասնիլ այս ընդարձակ երկրի վաճառականութեան եւ թող կու տային որ այս թանկագին իրեղէններուն մեծագոյն մասը փատէր իր տեղը, հրը յոյն թափառականը այցելեց այդ երկիրը եւ գտնելով ընդարձակ հող գործերու կապուեցաւ անոր հետ, սպա Հրէայն, Ներսիս պապին եւ Հնդկիը, ամէնէն ալ քաջաշէրուեցան այդ նորապարթ երկրի նախնական մարդիկներէն, օրովհետեւ. վաճառականութիւնը զարգանալով անոնց ալ կեանքը կը յեղաշրջէր երկրին կենդանութիւն կուտար:

Այգպէս մերիները ապուշ անհետատեղութեամբ նախանձելով իրենց ազգակիցներէն, թեղի տուած եղանակի վտանգալուր ու աւելի հսկայ գաղթականային արշաւանքի մը, եւ կարճ ժամանակի մէջ այդ օտարազգիներէն մէկէ աւելի հարուստներ երեւցան, որ այսօր տասը միլիոնէն աւելի հարուստութիւն ունին. ասանք կազմակերպեցին ու կաշկանդեցին վաճառականութիւնը իրենց արհիբուն մէջ, եւ թողութեան Հայերը շատ համեստ ու խոքուկ հարուստութիւնով մը սանձանափակուած, մրցման մէջ վերջնականապէս յաղթուած, ձեռնախափ ու յուսահատ:

Մեր ամենէն հզօր մրցակիցները եղած են Յոյները. ասոնք յոյած ու շատախրած են Հա-

պէշներու կրօնքը, ու զանոնք օրթոտորսութեան գիրկը քաշած են. երբ մենք զանոնք կը հեռացնէինք ու մէջակերպին անգուհոյները կը բանայինք, անոնք լաւազորած են նաեւ Ռուսիոյ անուրջ այս յաղերուն մէջ. ինչպէս սոհասարակ Յունաց սովորութիւնէ՝ Ռուսիոյ հզօրութիւնն իրենց հաշուոյն պարծեանալ ու միամիտ ժողովուրդներն ատով օգտուել, Միւս կողմէն իրենց թաղաւորին ու Մեծնիլիք կայսեր մէջ բարեկամութիւն հաստատած են, որ մեծ զարկ տուած է իրենց՝ զաղաքական եւ առեւտրական լայն սասպարէզ բանալու, մեծ աղեցորտութիւններ ձեռք բերելու, ինչպէս կաշիի, մեղրամտի եւ աղի մեխանիզմը անցեալ տարի եւ այս տարի Յոյն մը գնեց 17000 ֆրանքին, ըստ Մեծնիլիք կայսեր բարձրագոյն հրամանին. այդ Յոյնէն զատ ոչ ոք կարող է այժ նիւթերուն արեւտուրն ընել որ տերութեան մէջ. կային մէկ քանի Հայեր որոնք իրենց գործ ըրած էին ատոնց արեւտուրը, պարտաւորութեան ձեռք բաշել. իսակէն արդէն կեդրոնացած է նոյն Յոյնին ձեռքը. կտաւն ու փղոսկրն ալ Հրեայ մը բռնած է, որուն հետ ոչ ոք կարող է մրցիլ: ոսկին եւ սիվիթն ալ Հնդկիները գրաւեցին, որոնց այդ երկիր մըտնելը հազիւ երեք չորս տարի կայ. կը ցաւիմ ըսելու թէ միայն փերեզակութիւնը մնացած է Հայոց. աս ալ ողորմելի ու տարտամ վիճակի մէջ. վերջերս վերին Հասկէչիտանին եւ կամ նստակեցողը շատ աննպաստ եւ. «Ինչ իսանութիւն լեցուէ է ապրանքով, անցեալ տարուան ընթացիս այս տարի ալ չվաճառուեցան, Հնդկիները հրապարակը բռնեցին» կը գրեն:

Ժամանակակից Հայոց միայն ինձնմարմիտ ազգութիւնը աչքի առջեւ բերելով, թերեւ չյնքապէս զերեքը այս մակարտ արարուածութիւնն, բայց միեմամանակ շար ալ եղած են՝ սպէս ըլլալէ աւելի Միջնորտ օտարները նոր կը կազմակերպուէին ու կը ճիւղաւորուէին, ասոնք իրենց կազմակերպուած ու ճիւղաւորուած Societe Commerciale Ethiopienne ընկերութիւնը կը քաջաջէլին՝ ամէն մարդ իրեն անձնական գրպանը լեցնելու. գում չպաշտօնը կատարելով, որով վերջապէս ընկերութեան հիմնադիրը, իրենց բարեբարը, կը սնանկացնէին ու սուրբազանութեան կը դաւտապարտէին, եւ անոր թշուառ վիճակի մէջ մեռնելու պատճառ է. անհող հանդիսատեսներ կ'ըլլային:

Իսկ հարց է թէ իրենք ո՞ր աստիճան օգտուեցան այս հրէշային ապերախտութիւնն. իրենցմէ մէկը՝ անպատուաբեր ընթացքով մը յանաճը փնացուցած եւ այսօր վերջին ծայր թշուառութեան դատապարտուած է: Տարին

չբարձրած՝ մէկ ուրիշին տներն ու գոգեբլը՝ դատական վճռով անօրօքի հանուելով ծախու- եցան անվճար մնացած պարտեցիւր փոխարէն եւ ինքը իր սեփական տուները ուրիշի ձեռքով վերստին գնեց, ինքզինքը ճանակ հոշակելէ յետոյ, Այսպէս վերջացաւ Sociéte Commerciale Ethiopienneը որու նեղքը այսօր չ'երեւնար :

Այստեղ հաստատուած թանձրամիտ շահա- մոյնքու իրայտասակութիւնները զայնպիսի- զութեան կը հասնին . իրենցմէ մէկը նոս ամէն տեսակ խայտասակութիւններ ընելէ յետոյ, վերջերս Եւրոպա կը մեկնի քանի մը հարիւր հազար Ֆրանքի քրէտի գտնելու յոյսով . ի- մացուեցաւ որ այցաքարտեր տպագրել տուած է եղեր Փրանսերէն գրեթով եւ այս վերատու- թեւ.մը՝ Fournisseur de sa Majesté Ménélik II, Empereur d'Ethiopie, եւ վիթխարի կնիք մըն փորագրել տուած : Բայց չկրնալով խաբել Եւրո- պացիները՝ գիմած է մաքսանենդութեան, զար- ձուկ Մենելիք կայսեր անունը չաճագործե- լով : Այս բոլորը իմանալով Մենելիք կայսրը զայրացած է, ինչպէս նաեւ չվրիպելով Փրան- սական կառավարութեան աչքէն՝ կ'էս ճամբան մնացեր է, անպատուութիւն քերելով նաեւ ձիպութիւն զփքաղդ հայ գաղթականներուն :

Եթէ ունինք միւիթարութիւն մը այս երկրի մէջ, ան ալ այն է որ մէկ քանի երիտասարդ Հայեր, այս վերջին տարիներու մէջ նա նա- տաստեւելով, հակառակ նախանձոտ թանձրա- միտներու իրենց առեւ. զրած թուր արգելք- ներուն, միացնելով իրենց ճարպիկութիւնը ինքնօգնութեան ու սեփական աշխատանքի, յաջողեր են փայլուն գիրքեր շինել :

Կը մտկոծու որ իրենց յաջողութիւնը բազ- մապատկիւրի, — եւ իրենց օրինակին ալ հետե- ուղիներ ունենայ, որպէս զի հայ «գործի մար- ծի մարզ»ու այդ հին տիպարը ջնջուի այլևս :

ձիպութի

ՀԵԹՈՒՄ՝

Լըճակի ափին խոտվայրից կանգնած,
 Նըլա ջինջ ձոցուժ արջուճիք եմ թափում :
 Սիրածքս , լըճա՛կ , ափիչ չերեւ.ա՛ց :
 Հետքն եմ կորցրել , տես , լաց եմ լինուժ : —
 Ահա խաղացին ջըբերը վէտ-վէտ ,
 Զեփեւը քուեց հընկայ զարափին .
 Զեփեւն ու կոնակ՝ իմ վըշտին անգէտ՝
 Ուրախ եղիւլով զարկեցին ափին :

Բե՛ր յոգնած արտիս , հովի՛կ , զով ու բոյր .
 Այրել են նըբան սիրոյ խոցն ու ցաւ .
 Ինձ թանկ է ա՛յ յ.քան քո քնքուշ համրոյր . . .
 Բայց հովն ինձանից հեռու սըլացաւ :
 Ասողի՛կ , ի՞ր հողուս ցըլք տուր երկընքից՝
 Նըսած է այնտեղ , չըկայ չող ու լոյս —
 Ասողի՛կը սանեց , թուցի պայտա գին . . .
 Դէ՛հ , դարձի՛ք , ի՛նչքան՝ դ Վտորի սրբութ յոյս :

Սիրոյ արւարտս :

Ժընէվ

Գ. ԱՆՈՒՓԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

— 0 —

Հի՛ՄԱՄԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԱՐԻՑՆԵՆ . — Ողբացիալ Լէոն Մարիյեթի եւ իր կնոջ բարեկամները սրտայոյզ գաղափարն ունեցած են այդ երկու- աչնիւ էականերուն յըշտասակը շաւերժացնելու համար , բարեգործական հիմնարկութիւն մը հաստատել . ըսցած են հանդանակութիւն մը, կազմելու ճամար գումար մը որուն տակոսովն ամէն տարի աղքատ ուսանող մը, ո եւ է ազգէն Ֆրանսական Հաժարարանին աշակերտելու միջոց ունենայ :

«Գրեթե՛ կը գրեն հանդանակութեան կազ- մակերպչները՝ կոչին մէջ զոր ուղղած են Մարիյեթի բոլոր բարեկամներուն, թէ ի՛նչպիսի դատեր անոնց մօտ զբոմ պաշտպաններ կը գտնէին . միջազգային խաղաղութեան , կեղե- քութե մտղով. օրդներու պաշտպանութեան, ըն- կերակակն արգարութեան , աշօրամուտութեան գէ՛մ պայքարի գտտերը : Իրաւունք չունէինք մեր բարեկամներուն հաստարարակ սիրելի եղող այս գատերուն մէջէն մին ընտրել եւ ա- նոր ի նպատակ մասնաւորել մեր ձեռնարկը . մեր ջանքը պիտի կորսնցնէր այն նկատագիրը զոր կ'ուզենք ալ անոր , այն է ունչապահ- պանուժը գործի մը որ Լէոն Մարիյեթին եւ իր կնոջը միանգամայն սիրելի ըլլար , ստորմա- մական գործի մը որ երկուքին ալ անձնաւո- րութեան գրոյմը կրէր : Արդ , կար վայրկեան մը ուր տիկին Մարիյեթի հրապոյրն ու հաւ- բերատար բարութիւնը կը միանային , նախա- սիրուած գործի մը համար , գիտունին այս- ծառատես մտածումին ու գործիչին յամառ ձի- գին : Ամէն անոնք որ կըցած են մասնակցել Լէոն եւ Ժան-Մարի Մարիյեթի ասան մէջ չա-»